

Ն Ի Ի Թ Ե Ր Ո Ւ Ց Ա Ն Կ

Դ. ՏԱՐԻ (1929—1930)

- Արելեան (Բժ. Ա.) — Կինը՝ մարդակազմական տեսակէտով՝ 11*) — Կինը՝ բնա-
խօսական տեսակէտով՝ 36, 61 — Կինը՝ ակտարանական տեսակէտով՝ 110,
162, 184:
- Այվազեան (Բժ. Շ.) — Միջատներուն խայթուածքին դէմ՝ 19 — «Թոքախտաւոր-
ները» (գրախօսական)՝ 78 — Անիմատ շարժումներ՝ 84, 115 — Կապոյտ հազ՝
135 — Անքնութեան դէմ՝ 197 — Զղացաւերը՝ 221 — Երբ կը նիւարնան՝ 235:
- Բասմաջեան (Կ. Յ.) — Պատրոյդ եւ դրեխ՝ 21, 42 — Արին առնել եւ տղրուկ
դնել՝ 67 — Բաղնիք եւ լողանք՝ 101 — Ապիկի՝ 126 — Առաջին օգնութիւն
էլեփորական հոսանքի արկածեալներուն՝ 174 — Արուեստական շնչառութիւն՝
190 — Բոյսերու բուժիչ յատկութիւնները՝ 225:
- Գալուստեան (Բժ. Գ. Օ.) — Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս Թոքախտաւոր կ'ըլլանք՝ 40 —
Դունը՝ 145:
- Գրիգորեան (Բժ. Լ.) — Դէպի բնութիւն՝ 3 — Խաղողին ջուրը՝ 25 — Ամառնային
հարբուխ՝ 63 — Թութք՝ 105, 146 — «Եթէ գիտնայի»...՝ 153, 177, 199 —
Հերթափութիւն՝ 209, 245 — Դադար՝ 233 — Մարդ մը շինենք (յա-
ւելուած «Բուժանք»ի, 188 էջ):
- Գրգոյեան (Բժ. Եր.) — Ի՞նչ է սննդապահութիւնը՝ 16 — Ծոմապահութիւնը՝
17 — Կաթնային սննդապահութիւնը՝ 38 — Զրային սննդապահութիւնը՝ 66 —
Զուտ բուսային բ.՝ 99 — Թութքի ս.՝ 148 — Պնդերակութեան ս.՝ 164 —
Լեարդի աւազախտի ս.՝ 196 — Պնդութեան ս.՝ 223 — Դժուարամարսու-
թեան սննդապահութիւնը՝ 242:
- Թագուրեան (Բժ. Ն.) — Լեռնային կլիման՝ 80 — Մանչ կամ աղջիկ ծնանիլ...
ըստ կամս՝ 189:
- Լապէ (Փրոֆ. Մարտէլ) — Սնանումի առողջապահութեան 12 սլատուիրաններ՝ 183:
- Լըթիւլ (Փրոֆ. Մորիս) — Թիւպերքուլոզ եւ ամուսնութիւն՝ 129:
- Խաթամասեան (Բժ. Եր.) — Ծխախոտն ու ծխելը՝ 6 — Միզանքի ամէն բորբոքում
եւ Թարախոտում ջերմամիզութիւն չէ՝ 34 — Կոնորէան միշտ միզանքային
հիւանդութիւն չէ՝ 79 — Կանանց ջերմամիզութեան մասին՝ 131:
- Մեզպուրեան (Բժ. Ա. Ն.) — Երախտներու սննդառութեան մասին (յաւելուածա-
կան սնունդ)՝ 8 — Կարելի՞ է ծկկանը մեծցնել առանց կաթի՝ 81 — Ո՞ր տա-
րիքէն սկսած կարելի է միտ տալ երախտներուն՝ 133 — Երախտն եւ կաթի քա-
նակութիւնը՝ 181 — Երախտ, քնատութիւնը եւ ափիսնը՝ 219:
- Միմասեանց (Բժ. Եր.) — «Բութէշ» (գրախօսական)՝ 43 — Ե՞րբ դործողութեան
ենթարկել երախտները՝ 158:
- Միւլլըր — Իմ մարդական եղանակս՝ 15, 44, 69, 98, 125, 173, 188, 206, 226, 244:
- Նուպարեան (Մեսրոպ) — Թէ ինչպէ՞ս երկար ապրեցայ՝ 171:
- Մէնէվէշեան (Հ. Գ. Միլ.) — Լեզուական խնդիրներ՝ 121:
- Ռոպէն (Տէթ. Ժիլպէր) — Քէն եւ ատելութիւն ընտանիքին մէջ՝ 216:
- Սանասար (Փայլակ) — Մտքի առողջապահութիւնը՝ 13, 26 — Ժառանգականու-
թեան դադտնիքները՝ 56, 86, 117, 168, 185, 203, 227:
- Սերոբեան (Բժ. Գ.) — Կուրաղին՝ 53 — Եգիպտոսի մոմեաները՝ 96 — Մաղձա-
պարկի աւազախտ՝ 160:

*) Թուանշանները ցոյց կուտան էջերը:

- Վան Տէր էլսք (Տքթ.) — Բարկութեան դոյները՝ 180:
- Տէր-Դաւթեան (Բժ. Յ.) — Աչքերու առողջապահութիւն՝ 77 — Ակնոցներու մասին՝ 136 — Աչքի աշխատանքի համար լաւ պայմաններ՝ 237:
- Տէր-Ստեփանեան (Բժ. Յովս.) — Երախաներու մասին՝ 31 — Հիւանդին ճաշացուցակը՝ 194 — Քիթէ արիւնահոսութիւն՝ 213:
- Փափարեան (Փրոֆ. Կ.) — Սալէք՝ 49:
- Փոշէ (Տքթ. Վ.) — Երջանկութեան ուղին՝ 90, 138:
- Քէյրա (Տքթ.) — Վեներական հիւանդութիւններ եւ ամուսնութիւն՝ 165:
- Քօլօլեան (Բժ. Պ.) — Արձակուրդի եղանակ՝ 1 — Երբ լեարդը լաւ չի դործեր՝ 30 — Երբ սրտի հիւանդութիւն ունիք՝ 54 — Աչնան առողջապահութիւն՝ 73 — Երբ պնդերակութիւն ունիք՝ 156 — Երբ արեան ճնշումը բարձրացած է՝ 193 — Երբ երկկամները հիւանդ են՝ 212:
- *** — Ընդեղէնի եւ բոյսի խաշջուրեր՝ 10, 224 — Յորեն կերէք՝ 18 — Կաթնաշիճուկին օգուտները՝ 46 — Առողջապահական խորհուրդներ՝ 75 — Ամուսնութեան թեկնածուներուն՝ 108 — Սեռային դաստիարակութիւն՝ 112 — Ի՞նչ ընել երբ թունաւորուած էք՝ 102, 149 — Լաւ չնչել դեղեցկանալու համար՝ 124 — Շաքար կերէք որ դերնաք՝ 172 — Ժողովրդական նախապաշարումներ երախաներու առողջապահութեան մասին՝ 198 — Խնամեցէք ձեր ակռաները՝ 201 — Քննել տուէք տղոց աչքերը՝ 238 — Խորհուրդներ յղի կիներուն՝ 239:
- Նօթեր. — Ժպտեցէք՝ 5 — Ինչպէ՞ս կը բժշկէին՝ 7, 65 — Քաղցկեղ եւ դարեջուր՝ 20 — Սրտի հիւանդութեանց դէմ՝ 20 — Հանրատները փակելու համար՝ 35 — Ո՛չ ծաղիկ, ոչ սլակ՝ 45 — Հ. Կ. Խաչի համադրումը Երեւանի մէջ՝ 55 — Քուսօ դեղը՝ 60 — Մանուկներուն պաշտպանութիւնը՝ 62 — Ձկան իւղի մասին՝ 66 — Մեղուններուն թոյնը իրրեւ դեղ՝ 68 — Հաւկիթը ինչպէ՞ս ուտել՝ 83 — Հով եւ հիւծախտ՝ 83 — Պիստակին ալիւրը՝ 85 — Մանուկներուն արձակուրդը՝ 100 — Ուելլից ըմպելիներու խառնուրդները՝ 120 — Շիւ աչքերը՝ 159 — Պարպեցէք ձեր աղիքները՝ 187 — Կեղծ ակռաներուն մասին՝ 218 — Ծխախոտի սպառումը՝ 218 — Բժ. Վ. Արծրունիի Յորելեանը՝ 243:
- Հարց եւ պատասխան. — Խլութեան դէմ, հարբուխին դէմ, սպիտակ հոսում, Թարթիչներու եւ քթի քրոնիկ բորբոքումներ, վզին ուռերը, ծխելու մասին, քրտինքին դէմ, եւլն.՝ 23, 24 — Ալեճեւ տենդը, տարեցներու համար առողջապահական կանոններ, անկարողութիւն, Թոքախտին շուրջ, աչքի հիւանդութիւն, եւլն.՝ 47, 48 — Օդակերութիւն, պնդութիւն, աշխատանք եւ մարզանք, վիժումի պատճառներ, հոգի եւ սիրտ, ցաւի մասին, հերթափութիւն՝ 71, 72 — Գիշութիւն, Թոքախտին շուրջ, խոկալ, դժուարամարսութիւն, փուշի խայթոցները, կոկորդի բորբոքում, շաքարի փոշին մէջ աշխատանքին վնասները՝ 103, 104 — Ամլութեան, դաշտանի, ջերմամիզութեան, օձացաւի, մորթի հոտի, մածունի մասին՝ 127, 128 — Ստամոքսի անկում, «տալախ»ի մասին, ստամոքսի թթութիւն, աղեթափութիւն՝ 152 — Ճանճերը փճացնելու համար, յղի կնոջ առողջապահութիւնը, արիւնոտ կղկղանքին պատճառները, սիֆիլիսի մասին՝ 176 — Ծովախտի, դէշ երազներու, ձմեռնակի, բարկութեան, դարիկի, պնդութեան, աղեթափութեան մասին՝ 191, 192 — «Dépuratif» կոչուած դեղերու, ոտքի ցաւերու, մէզին մէջ դոնուող թելերու, կըտածի մասին ծխելու մոլութենէն ազատելու միջոց մը, կաթնոտ կիներու կաթը աւելցնելու համար՝ 207, 208 — Հասակը երկարելու համար, psoriasis հիւանդութեան, լեզուի ճերմակութեան, կիներու ամլութեան, խլութեան, մածունի, սիֆիլիսի, անկարողութեան մասին՝ 231, 232 — Ջանադան՝ 245, 246:

ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ՝ ԲԺ. Լ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

